

չէր միշտ, այլ զանազան ձայնաւորներ, ամէնցն ալ կարծ, որ լեզուարանական ընթացով՝ և ընթերցման դժուարութեանց պատճառու այժմ վերածուած ըլլան ըի, որ հասարակաց վախճանն է մեր ձայնաւորներու լեզուարանական կեանցին: Այս մեկնութեամբ կը նոյնանան հայկական և պարթեւական զրութեան եղանակները:

Ի վերջոյ միշենց որ յանուանէ յիշատակեալ առաջին հայ բառարանն է իստուկախ բառացիրը: Յովհան Երգնկացի իր Քերականութեան մէջ յաճախ կ'ըսէ: « յիտակիսի բառզրոցն բաղեալ »: Ունկեփորիկներու և այլ ձեռագրաց մէջ կը գտնուին նաեւ բառարանական հատուածներ, և այս ամէնը հաւանական կ'ընէ թէ Ե: դարուն՝ ուր ցերականական աշխատութիւններ ալ եղան և ուր բուսարանական և գիտական բառերու միաձեւութիւն մը կը տեսնենք՝ գոյութիւն ունեցած է բառարան մը:

Խորին յարգանաց հաւաստեօք և սրտագին ողջունիւ:

Հ. Կ. Ց. Սահանսան

1. Հ. Կ. Անդրեան « Բուզանդի Մամիկոնեաններ » էլ 150: — նոյն պարթեւ գրականութեան մուսքը մասին կ'ընդունի սարբեր մամանակագրութիւնն մը, համարենք թէ՝ ուն Անդրեան « այլ Պարթևաց աշխարհականութեան մասնակ՝ արդին մուս շատ ըլլայ ան: « Վազարշակի ուսումնակիրութեան մէջ անանգութիւնը թիւն ասոց մէջ ունենայ իր վիճը »: Կը մայ միայն ուրիշ թէ ո՞չ է այլ Վազարշակը, Ծիրի թէ, թէ հասոցն հայ-արքակունի մը:

Ա. Ռ. Ա. Ք Ե Լ. Ս Ի Ւ Ն Ե Ց Ի

Ա Դ Ա Մ Գ Ի Ր Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱհԱՄՈՒԹՈՒՆԵՐՈՎ

Հ. ՄԿՐՏՉԻ ՊՈՏՈՒՐԻՆԵԱՆ

Վենետիկ 1907

Գլու ֆլ. 1,50 էլ ժա + 332



ՊԱՐՈՆ ԲԱՆԸ

Իւր ամենէն նշանաւոր յատկութիւններն էին նոր արհամարհնափ մը գէպ ի բառի պրուեստը, և մնձ սէր մը գէպ ի կարթով ձկնոսորութիւնը: այս վերջին սէրը մասամբ յառաջ կու զար առաջն արհամուրհնափէն, վասն զի ինչն արդէն կ'սէր թէ յաճան որսալու կ'երթար պարզապէս ուրիշն գոյլ շոնչ սպանելու ձանձրութենէն աւատ թալալու համար:

Ջնքն ճանլոցած ժամանակս այլ եւս երիտասարդն չէր, բայց արդար երիտասարդ եղած ժամանակ ալ իւր հին բարեկամները կ'սէրին թէ իսուելու դժմանկ էր, ինչպէտ ազահ մը ծախսելու: Ոչ եթէ ի ընէ լուսէր էր, բարեկամներու խօսակցութեան կը մասնակցէր, բայց քանի մը վանկերով կ'ակնակէրէր իւր մատառումը անձեւ եղանակաւ, մը, նախացած կը ծամեր անյօդ այնինք և զիսու շարժումն մը և ձեռքի թոյլ ակնարիկ մը ունկնդիրը կը հրամիրէր իւրն տեղ կատարելու ձանձրանախ ախտանիքն ամբողջ ամբողջ շացնելու բացարութիւնը այն զալափարին զոր իւրը որուազած էր: « Ի՞նչպէս կ'ըսուի՞ »ով մը կ'ազամէր ըսելիքը զուրցելու փորձանփէն: ամեն պարբերութիւն կը լողուր « յիշապէտն ու կը հասկրնան արդէն » խօսքրով: և « բան » բառով հազարէն նուազ պարբերութիւն չէր կազմեր: Ասոյ համար իւր ամունը « բան » գրեր էին: — « Գիտե՞ս, այս առան բանը տեսայ... կ'ըսէ թէ այն բանին համար... Դու գիտես... ոչ ինչ: միայն թէ... բայց և ոչ այն կիպուսածին մէջ յորում... ըսելիքս հասկըցար »: իւրն խօսակցութեան տիպար ձեւու այս էր: « Գիտե՞ս գիտես... բանը » կ'ըսէր հիմանդ բարեկամն մը վարաօք և հոգ ալ չէր ըներ ըսելու թէ մնութէ: իմայն ձեւու կ'իմասնէր թէ զացեր է: ինքի էր որ իւր բարեկամներուն իւմացուց նոր Պապին, զարտինալ Փէշչիին անուն: « Ընտրաւ ծառ քաւու: — Զնիվ ընտրեցին »: — « Բանեց » պատասխանեց: և երկրորդ հարցմանը միայն անունը տուաւ:

Կէս մը արուեստակութիւն էր, որովհետեւ կ'ըստի թէ երկրորդ կայսերութեան ազնուական ֆանտասիաներն ալ այնաչս կրնէն: բայց մնձ ծուլութիւն մ'էր միայն, որ այնչափ յառաջ զացած էր՝ որ ուրիշներու խօսելն ալ կը ձանձրանար: Երբ բարեկամն մը մտիկ ընէր, որ զինուելք իր զալափարը կը բացարուէր երկան մէջմէջ հերսուած պարբերութեամբ մը՝ անոր կը նայէր ենթակամ կիրառէ, իւրին թէ անօգուտ աշխատութիւն մը կըէր, ինչպէս որ մէկը պիտի նայէր խղճալով երբ մէկը ծանր պայուսակ մը

1. Տէ Ամիշիսի այս զրութիւնը՝ առնեած իր Իծիոմա Գենտի գրեթ կը խօսի այն անձերու վրայ՝ որ բառ մը մասց ժամանակ՝ շարունակ « բանը... բանը... » կը կրնէն: այս սրամիտ զրուածքը օգտակար կրնայ ըլլաւ շատերու, զրօնանք մ'ըլլալին զատ:

զերցնէ, պարզ որչափ կը կշռէ իմանալու հետաքրոբթամբ։ Երբ մէկուն պատմածը մէկ վայրկնէ աւելի տեւէք՝ ալ քաղաքավարութեան չէր նայեր, իսկոյն աջը կը գողէր քուն ձեւացնելով։ Այս ժամանակն ի վեր երբ զպրոց կ'երթար, ուր ոչ մէկ վարժապետ չէր յաշղողած տասն և հինգ տողէ աւելի բան գրել տալ իրեն՝ նա կամաց կամաց լեզուն աւելի սկզբած էր և բառերուն յաշղորդած էին ձեւեր և որոյ նշնչան տեղ քննարկոց կիսայօդ բարեանցներ ինքը մասնաւոր ձեւ մ'ունէր ըսկուու համար։ «Իրեն վրայ մի վատահիր, անզգամին մեծն է»։ — ձեւ մը իմասներու համար թէ «կատակերգութիւն մը անյաջող զացած էր», թէ «այս ինչ զործը սովորական չէր», թէ «այս ինչ զործը մէջ խառնուի չէր ուզեր շատ»։ և ապշտեան, զարմանքի, տնառութեան բոլոր աստիճանաւորումները կը բացատրէր մէկ զարմացականով մը զոր զանազան աստիճանաւ կը ննչէր։ «Տէ՛ր ողորմա»։ — և ի զոր էր զինք ծարքել իւր այս տարօրինակութեան համար։ ուսերը թոթիւելով կը պատասխանէր։ «Հաստախօսն թու»։ — Բայց կը յիշեմ, անզամ մը մինակ հրաժար մ'ըրաւ. իւր իմաստասիրական մէկ զարափար՝ իրեն խօսելու կերպը արդարացներու համար՝ թէին լակոնական ձևով՝ բայց առաջ կրնատենու բացարձեց։ Սիլէի մէկ առածը լսելով, «մենք չափացանց կ'ուսենանք որուանք որմէն յառաջ կու զան՝ ըստ ֆրանսացի հեղինակին՝ ընկերութեան ամբողջ չարիքները, նա ըստ թէ այդ առածը պէսաք էր փոխել ու ըստ. «մենք չափացանց կը խօսիմք», որովհետեւ մեր բոլոր թշուառութեանց հշմարիտ պատճառար ասիկա է։

Բայց կարելի չէ հաւատալ թէ մինչեւ ո՞ր կէտ կը հասնէր՝ իւր վանկերը յօրինելու խնայողութիւնը. մինչեւ կու կանասկանալի կը զառնար կառապանին որուն փոխանակ սուելու. «Փորթա Նուովայի կայարանը տար զիս» կ'ըսէր։ «Ոէպի հ'ուուվա»։ մինչեւ իսկ՝ օրագրի մը տիտղոսոր կազմող երկու բառերէն միայն մէկ հասր կը հնչէր զանիկա ցրուիչն ուզած ժամանակ. նոյն իսկ իւր բառորդէն հալածած էր բոլոր գերաբրականները և երկայն մակեայինները, այնպէս որ երբ օր մը աւաններելիօրին և ամենամասնացեանը՝ բառերը գործածեց՝ ամէնքը ապշած իրեն նայեցան։ Վերջը թուվանացի բառեկամէ մը լըստ ըլլապով թէ «բան ընել» կրշուած բայց մը կայ զոր յառաջ չէր գիտէր, այս անոր անոր տէր եղաւ հառաւագիտի մը ուրախութեամբ որ զրահաշուական նոր ձեւ մը կը գանէր, և անոր ամէի կը թեթեւցնէր խօսելու ապերախտ յոցնութիւնը, Երբեք պանորկի մէջ ծառայողին չէր ըսեր որ «փուլը պարպէ սրուաէնս», այլ «Ենչը բան ըրէ»։ — և այսպէս փոխանակ «կնիք դիք» ըսելու, «ծրարը բան ըրէ» կ'ըսէր, և բարեկամի մը հետ, նոր ներկուած դրան մը քովէն անցած ժամանակի կ'ըսէր. — «զգուշութիւն ըրէ, զգեստը բան»։ Եթէ լեզուի մէջ «բան», և բան ընել» բառերուն պէս ուրիշ տաս հաստ ալ զոնէր, ուրիշ բառարանի պէսաք չէր ունենար, մանաւանդ թէ ունեցածն ալ կ'աւելնար։

Որովհետեւ մտածութիւն և խօսք մարի երկուորեակ ծնունդներն են, ով որ վարժութիւն չիներ իւր մտածումը բացարկելու սակաւ առ սակաւ մտածելու վարժութիւնն ալ կը Կորսոնցնէ։ Այս «բան» պատահեր է իրեն. մտածելու և խօսելու կարողութիւնները իւր մէջ միանամայն ժանգուեր էին։ իւր մտածութիւնները անորոշ էին, կուտակուած և անկապ իւր լեզուին նման, և ըղբեկն անզործութենէն մեծ անուարքութիւն մ'եկած էր իր վրայ դէպ ի ամէն բան։ Սակայ վերջին և չարպազոյն վասան է զոր կ'ունենան իրենց մտածութիւնը խօսպէ թարգմանելու յոգնութիւնը ունենալ չուզող ծոյլերը։ իւր վերջին սարինները, բանը օրագիր ալ չէր կարդար, զո՞ւ կ'ըլլար ֆաղաքական լուրերը լըսելով սրբարանի կամ ճամբուն մէջ, և երբ չափացան մասրամասնութեանց կ'իշէին խօսպը բերաններէն կը Կորէր ըսելով. — կ'երջապէս սարանը «բան ըրած են»։ — կամ, արքունեաց մէջ «բանը» բորկրադար պիտի ունենանք, — յետո ձեւ մը կ'ընէր որ կը նշանակէր. — «Կը բաւէ՛, կը բաւէ՛, հասկայ արդէն, մի ձանձրացներ։ Տաս տարի կ'ընէ որ իստալիյ հարաւային բաղաքի մը մէջ ուր պաշտօնով զացած էր, «բանը» հրաժէշտ տուալ այս արտասուաց... և խօսքերու հովախն կը ինչպէս ապրացաւ, այնպէս ալ մուռաւ, — որչափ որ գիտենք իւր մէկ թոռնիկն՝ որ վերջին օրենքը իւր փող կը գտնուէր, խելացի գլուխ մը՝ որ ճիշտ ըսելով՝ կրնար մէկ առասպեկ մը հնարիել։ Ես կը կրկնեմ ինչպէս որ ինքը ըսաւ, և աւելցնենով թէ ինքն իւր կողմանէ բնութիւն չէր աւելցուցաւ։

«Բարի բանը», իւր վախճանը նախազգալով՝ քահանայ մը կանէլ տուաւ, թոռնիկը որ դրան քովն էր՝ յանկարծ լսեց քահանային ծանր ձայնը, ուր զիտութիւնը՝ յանդիմանութիւնը կը պօշտէր։ «Ոչ սիրելի պարոն, չեմ կրնար հաւանի ինքնիրքի մը՝ զոր այդպիսի եղանակաւ կ'ընէր»։

Հիւանդը իւր վափաբը բացարած էր իւր սովորական «բան» բառով։

Քահանա կարծենով թէ առարկայ մը կ'ուզէ, ըստանեաց սիրելի յիշատակ մը՝ զայն վերջին անզամ տեսնելու համար, — սենեկին չըսու կովմը նայեցաւ։ Քետոյ, հիւանդին մէկ ձեւէն իմանալով բարկացած էր, «բանը» խստովանանքն էր։ Հիւանդը անելի լաւ բացարած իւր միտքը, և իւր զուացութիւնը զտաւ՝ բայց փի մաս որ «բան» ծրածածելու գէջ սովորութիւնը իւր հոգւոյն փրկութիւնն ալ վտանգի մէջ զնէր։

Անոնք որ մինչեւ այդ կէտը կը հասնին՝ իրացնէ հազարակիւն են. բայց որչափներ կան որ գրեթէ բանին պէս կը խօսեն և խօսակացուեան մէջ միայն իրենց բացարախրին անձեւ նիւթը կը դնէն, ուրիշն թողով անդ զրայ աշխատելու հոգը, իրեւ թէ իրենց արժանաւոր բան մը չըլլար։ Աշխարհն լի է այսպիսիններով։ Բայց եթէ զմարդ կրնար սահմանել «խօսոն կենդանի» ասոնք մարդ չեն... ասոնք «բան» են։ Տէ ԱՄԴՀՐԸ

Թբք. Հ. Ա. Յովսէփոս